

էր, նոզիմը չափով ի նոցանէ միխթարեալ, իբրև ընտանեաց զօքը ցուցանելով: իւ ամենայն ծափք նորոգման հազար և զեղ հարիւր և երսունը եց զոտչ էր լեալ՝ ի ցուցանէ տէֆթէրին, աւասկաս լրացեալ հասոյց ի տանուտեարսն ցուցանելով զհարազատութիւն հօրն այնմ որդին և զիր պայազատ վայելչութեան, զի պարտապան համարելով զինքին՝ շնորհնաց զայն յօժարութեամբ, հատուցանելով զգարձ ծնողին իրեն դարձան տանուտեարք ի ծիրիսէ մնծաւ շնորհակալութեամբ միանգամայն զայն բարձեալ զոհաքան որդնութեամբ օրդնաբանեցին զամնական կալ Ասուած յարիստինից ի վերայ ամենայն պարգևաց միխթարութեանց մանաւանդ ի վերայ սոյն շնորհաց, որ փոխանակ հօրն ընծանեաց զորդին ի ժառանգութիւն և կանգնաց արձան յիշատակի և այցելու ժողովրդեան, զոր օրինակ Մովսեսի զեխուու և փոխանակ եղիսաբի զեղիսէս, ասելով՝ թէ ոչ էր թողեալ զաւակ Տնան, իբրև զՍողոու լինէաք և Գոմորրայ նմանէաք, ըստ Եսայեայ, և թէ այսօր է ազանել մեզ ի ճանապարհու, միխթարեցուուք ընդ զստեր Աթօնի հակեան յուսով և գոչէ ուրախութեամբ. ըուժցին նովաւ և տկար մարդիկ ի խաղաղութեան բնակեցնեն: Մատչին պատրապաք Տնան զորութեանց ի նեղալ և ի ինսարէ ժողովրդենէ. ցնծացն աղքատ յալազար Տնան ուրախութեամբ և անյօսանի մարդկանէ լցցին խնդութեամբ: Ուրա և այլովիք այսպիսեաք բերկութեամբ միանգամայն քահանայք և տանուտեարք շնորհակալութեամբ զբցին զգատոր պասկին հօրն պատճառաւրեալ ի սկիզբն, և աւարտուն ի նմանէ լրացեալ վայելչազախէս առ Մաթէսու Զեւլեան:

Անձ գրերկ ամբողջարիմն այս գրութեամ, որու Բ. մասն ալ կը յուսամ շուտով հրատարելի:

Վերջացնելի ասայ կ'ուզեմ աւելցնելի որ այս տարի երր համանայ ձամբրոդրերեամ մը տարի երուսաղմ եղաջ՝ վայելիով Սիրելի Մեսրոպ Եպ. Նշանեանի և Սաղիմի միարանուրեան, Մեսրոպ Եպս. առ ի մեծ զարնացում ինձի ցոյց տուսաւ պատճենը քրուրեամ մը՝ Երեմիայէն առ Եղիազար Պատրիարք գրուած Ապրօ Զերիւուց մաշնէ վերջ, ուր Երեմիա անեսիր և անըուր անազանքնուուր կը պահարակէր Ապրօ Զելեպին: Նիւրէս դուրս է ամիկն հաւանօրքն, և առ կայս իբր նորութիւնն մը և հաւ Երեմիա Պահարեանցը (Երեմիա Գլ.

անուղղակի կապ ունեցող իր մը կը յայտնան հնու:

Հետաքրրական պիտի ըլլար Ապրոյի մասին Երուսաղմ գտնուող բազմաթիւ բանկաւ զին յիշատակարանները զոնկ մաս մաս րոյ տեսած տեսնել:

8. ՔԻՒՐԵՏԱ

ԱՅԼԱԲԱԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍԱԱՄԻԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԶՈՍԻՄՈՍԻ ԶՐՈՅՑԻՆ:

Մենին Աղեքսանդրի նշանաւոր ճամրորդութիւննի Հնդկաստան-երկիր մը՝ ննուց ի վեր միշտ խորհրդաւորապէս շրջապատուած և հնելինական շրջանին առարկայ եղած իմաստասէրներու առասպելական պանդիստութեանց (Լիկուրգոս, Պիրթագորաս, Դնեմոկրիտոս և ա զարուն յ. Ք. նոր-պիթագորեան Տիանացի Ապողնիոսի կողմանէ) – շատ ժամանակ վերջը կը նոյնանայ այդ թագաւորին ձիակորդներու (hippogriffisse) կապրով ճամբրդութեան հնու գէզ կը դրախտն երկրաւոր:

Այս տեսարանը զիւրաւ կրնանք հիացուով նշանարել բիւզանդական խորացանդակի մը մէջ՝ վենետիկու Ս. Մարկոս մայր եկեղեցւու հիւսիսակողման պատին վրայ, ուր այնքան արենելեան սուրբեր կը շողողին ոսկեզրպ, բազեզանման պատառելով այս որմերը, և կը պատկերացնն մը նշազ գրուոց հնաւանդ վէպերը . . . :

Ամէն որ կը տեսնէ թէ Աղեքսանդրի յետամեաց զրոյցը նոյն շրջանակին մէջ կը մանէ որուն կը վերաբերի Զոսիմոսին ալ. անոր մէջ իբր ի հաւոցի կը թափուին և կը ծուլուին զգուշաւոր միայնակեցի մը աւանդութիւնն, և պատմութիւնը ինն և կէս ցեղելու (Եզր և Կոմղիանոս) և կամ իիեցարեանցը (Երեմիա Գլ.

1. Ակայաբանութիւն սրբոյն Յովեկմոսը. հն... Հրատարակեց... Հ. Բ. Վ. Արգիսոնան... Վ. Ենեսերի. Ս. Ղազար 1919.

կ). Աղոյ հարկ է դիտել որ արգէն հելլենական շրջանին զանազան մատենագիրներ՝ (Մէգաստենէս, Արքանոս, Պուտն կալվիթէնէս, Պալլագիռոս, ևն) որոնք տեղեկաբեցին հանդպասմը ու խօսակցութիւնն Աղեքսանդրի կամ իր զեսպաններուն էմբրէիմաստակներուն հետ, հոն դրին նաև դրոշմը այս ինչ կամ այն իմաստափական զպրոցներուն՝ որոնց կը հետէին։ Հին կարծիքը՝ թէ Պրակմանները մերկ կ'ապրէին։ (իրապէս այդ սովորութիւնը բանի մը լայնական [յայնիւթեա] աղանդը մէջ սահմանափակեալ էր) ու արհամարողք էին ամէն ընկերային պատշաճութիւններու, նոյնաէս աշխարհացացիական նրուութիւններու և աշխարհային կինաց ջառայութիւններու, կը համաձայնէր շնական իմաստափարաց սկզբունցներուն, կենդանաց միսս անոնց հրաժարարկուուն՝ Պիթագորեանց հաւան էին. անոնց անտարբերութիւնը՝ մահուան հանդէս, Ստոյիկեանց հաճոյ պիտի անցնէր, Դարձեալ երանելիք իրենց բանած դիրքովն և իրենց ոչ այնքան աւետարանական ներողամութեամբ հանդէս Բարեհիտ Զոսուսի, որ պարտասած՝ պատրուակ կը փնտուէր ապատելու համար յաճախակի այցելութիւններէ, կը յիշեցնէն, զոր օրինակ, կալանոսի արհամարհոս վարմունցն Ծննիւթիւնուի հանդէս։ և ըստ հայկական Բ' խմբագրութեան՝ հարսանեաց և կամ ծերուուն միջադէպը, և ըստ բոլոր բնագացաց՝ զարմանցի միջադէպը երր զջոսիմոս զգեստաւորեալ կը տեսնեն, կը յիշեցընէն Պլուտարքոսի նշանակած դէպը (Աղեքս.

(նոյն առքանը ալ քրիտանէարար զգեստաւորեալ՝ տակաւին գունաւորուած կը մեան շնական թանձր երանգով մը։ Աղեքսանդրի զույցը ստացած էր առաջին անգամ քրիստոնէական ազդեցութիւնը Պալլատիոսէ, որ պէտք է ըսնեն, նոյն է Historia Laisiacar հեղինակին հետ. սա պատմութիւն մըն է ճգնաւորաց և միայն ակեացներու, որ շահազրգացաց անշոշտ շտամ ըրբիստոնեայ մատենազիրներ Այս կայն երանելեաց կղզիին նկարագրութեան մէջ, որ Չոսիմոսի ճամբորդութեան նպատակը կը կազմէ, ուրիշ իմաստափական տարրի մը հետքն ալ կը նշմարենք, այս ինըն է նոր-պղատոնական իմաստափրութեան հայկական Բ բնագիրը ի սկզբանէ կու տայ ատոր ապացոյցը Սիրակի, թէ Վարձկանին հետ զրուցարութեան մէջ և թէ զիտոնց ժողովին մէջ յլթէնս, խնդիր կը յարուցուի Աղամայ և երկրաւոր զրամատին վրայ, որոնց առաջն հայեացով անօգուտ կ'երեան (թերես այս հետեանց է ձեռագրաց կրած վը-նասներուն), այլ ընդհակառակն ազդեցութիւն ըրած են երանելեաց կեանցի նկարագրութեան վրայ, Այսկայն, ինչ որ կարենագրուն է մեր խնդրոյն մէջ, ասոնցմէ ոմանց նոյն են հայկական տարագով պահպանուածներուն հետ նոր-պղատոնականի մը (Փիլոն Երբայեցի) ծննդոց մէկնութեան մէջ։ Ամենէն նշանաւորը՝ Փիլոնի կողմանէ առաջարկեալ Աղամայ մերկութեան խնդիրն է, զոր ինքն իսկ կը լուծէ։ Կայ ուրիշ նոր-պղատոնական իմաստափր մըն ալ Ե զարու յետ Ք. (որու

1. Զարմուսեան զրոյիք հայկական կրկին խմբագրութիւններուն հեղորեաներուն անոնց ըստ կարգայի իրենց պատմութեան մէջ կը յիշատակէն։

2. Sti Scriptores rerum Alexandriani Migni, Հրատ. Müller.

3. Sis Morelli, sulle tracce del romanzo e della novella, Studi Italiani di Filologia classica, Nuova scrie, Vol. I, fasc. I.

4. Lassen, Indische Alterthumskunde III, 876.

5. A = համառա խմբագրութիւն (Ասրդ. Հրատ. էջ 29-84) B = ընդհանակ մեր. (Ասրդ. Հրատ. էջ 19-28).

նոյն). ասոնք որքան ալ քրիտանէարար զգեստաւորեալ՝ տակաւին գունաւորուած կը մեան շնական թանձր երանգով մը։

Աղեքսանդրի զույցը ստացած էր առաջին անգամ քրիստոնէական ազդեցութիւնը Պալլատիոսէ, որ պէտք է ըսնեն, նոյն է Historia Laisiacar հեղինակին հետ. սա պատմութիւն մըն է ճգնաւորաց և միայն ակեացներու, որ շահազրգացաց անշոշտ շտամ ըրբիստոնեայ մատենազիրներ Այս կայն երանելեաց կղզիին նկարագրութեան մէջ, որ Չոսիմոսի ճամբորդութեան նպատակը կը կազմէ, ուրիշ իմաստափական տարրի մը հետքն ալ կը նշմարենք, այս ինըն է նոր-պղատոնական իմաստափրութեան հայկական Բ բնագիրը ի սկզբանէ կ'երկան կու տայ ատոր ապացոյցը Սիրակի, թէ Վարձկանին հետ զրուցարութեան մէջ և թէ զիտոնց ժողովին մէջ յլթէնս, խնդիր կը յարուցուի Աղամայ և երկրաւոր զրամատին վրայ, որոնց առաջն հայեացով անօգուտ կ'երեան (թերես այս հետեանց է ձեռագրաց կրած վը-նասներուն), այլ ընդհակառակն ազդեցութիւն ըրած են երանելեաց կեանցի նկարագրութեան վրայ, Այսկայն, ինչ որ կարենագրուն է մեր խնդրոյն մէջ, ասոնցմէ ոմանց նոյն են հայկական տարագով պահպանուածներուն հետ նոր-պղատոնականի մը (Փիլոն Երբայեցի) ծննդոց մէկնութեան մէջ։ Ամենէն նշանաւորը՝ Փիլոնի կողմանէ առաջարկեալ Աղամայ մերկութեան խնդիրն է, զոր ինքն իսկ կը լուծէ։ Կայ ուրիշ նոր-պղատոնական իմաստափր մըն ալ Ե զարու յետ Ք. (որու

Առաջինն էր պարուակութեամբ աւելի կը մատենաց յոյն է ասորի խմբագրութեանց, միայն շատ աւելի պարզ է հաւանօքն, հրատարակուած յոյն բնագրէն տարբեր օրինակի մը հետ աղերս ունի։

6. Համեմատ զոր որ Զոփման Հրատ. էջ 20, սինակ II, առզ 88 հա, և էջ 22, սին I, ա. 85-41 Փիլոնի Հերք. ևn. Philoni Iudei paralipomena armena, Ed. Aucher. S. Lazz. 1886, էջ 19, 28.

7. Համեմատ Զոփմ. էջ 23, սինակ I, առզ 5. Փիլոնի Հերք. ևn. էջ 27. «Զէ՞ու և թէ զիտացին զի մերկ էմք»։

Հայկական աւանդութիւնը տարածուած է
Ը դարսւն) այսինքն նեմեսիսով՝, ակնարկե-
լով Հըեից կարծիքին, ըստ որում մարդու
ստեղծուած է հաղորդակից մահու և ան-
մահութեան, նկատմամբ այս բառերուն
«շանձ ծն չընա»—հասկցաւ որ մերկ էր,
կ'աւելցնէ թէ Աստուած կանիսաւ ստեղ-
ծած էր մարդս յափշտակման և իր բնու-
թեան անգիտակ վիճակի մէջ, և չէր ու-
զեր որ նա՝ իւր կատարելութեան չհա-
սած, ճանչնայ իւր ինքնութիւնը, որով շատ
բանի կարօտ զգալով ինքզինքը, մարմա-
տոր պիտոյից ետևէ իյնայ՝ հոգւյն ինամոց
անհոգանալով; Սակայն մարդու ինալով իր
կատարելութեանէն ամրարտաւան անհնա-
զանութեան պատճառուած, կորմնցուց նաև
անմահութիւնը: Ահա ասոր համար երա-
նեալը հայկական Ա խմբագրութեան մէջ
զգեստ բնաւ չեն զործածեր և կ'ըսեն թէ
արդարութեան զգեստը հազած են, այսոց
մերկութիւնը չեն տեսներ, և չեն զիտեր
անպարկեցառութիւն:

Այս պատճենագործությունը ալ բաց ի աղօթքէ
և խոկմանէ՝ ուրիշ զրադումն չունին։
Ուստի մինչդեռ Պրահմաններու մօտ մեր-
կութիւնը կը նշանակէր Հրաժարում և ար-
համարհութիւն այն ամէն քանէ որ պայմա-
նագրեալ է շնական իմաստակներու աւան-
դութենքն, ընդհակառակն մեր զրոյցին մէջ
նա կ'ազնուանայ և կը նոյնանայ նախա-
մարդուն մերկութեան հետ՝ սկզբնական ար-
դարութեան վիճակին մէջ։ Բայց աւելի հե-
տաքրքրական է մտածեն որ նոյն նորպազա-
տոնական իմաստակը բանկչապէս յետոյ
կը յաւելու թէ թոյլ տրուեցաւ մարդուն
կենդաննեաց միս ուտել, հասկցնել ուզե-
լով մեզ թէ այս թոյլտուութիւնը հետևանք
է Ազամյա նուազ կատարեալ միճակին,
յորում ինկած էր նաւ Ահա այս պատ-
ճառական նոյն իսկ երանելեաց կեանքի նկա-
րազութեան մէջ մեր ակնարկեալ խնդրէն
անելիչապէս յետոյ, կ'ըսուի թէ անոնք կը
անանին միայն ծառին տուած պտղովն և
անոր արմատին մօտ բղիած ջուրը կը
խմն, կնքելով խօսքը հետագայ բառե-
րովն, իւ ամեց անակն սենոսսէ որպէս հայ

qm̄am̄an̄iķ իր՝ Այս բառերը միայն հայկական իմբագրութեան մէջ կը գտնուին, և կարելի չէ զանոնց անշատ համարիլ Պրահմաններու արտաքրածէն բառ Պայլաղդոսի (110b) «γῆ μοι πάντα φέρει ὡς μήτηρ γάλα τῷ τεχθέντι», իրենք իսկ ըսկէլ փերջու «καρπούς ἐσθίοντες τούτους ἐντρυφώμεν, καὶ ὅδωρ πίνοντες ἀπὸ τούτου εὐφρατινόμεθα», անշուշտ նոր-սիւթազորեան ակնարկութեամբ:

Այս մէջնէն վերջ, Զոսիմոս յետ քառասնամեայ ապաշխարութեան յանապատի՛ կ'արժանանայ յաղթել ծանր նեղութեանց վըտանգաւոր պանդխտութեան մը, յորում հրէշային գազաններ, թունաւոր օձեր անվաս կը դառնան անոր սրբութեան առջև, ինչպէս ամեննեին յէին վնասեր մարդուն նախ բան իւր անկումը (տես Նեմեսիոս, էջ 24), և ինչպէս նուաճուեցան առիւճները դանիթելն, ու ինչպէս իւր չվասնեց Ա. Պողոսի, և արժանի պիտի ըլլայ մտնելու դրախտային գաւառը երանելիներուն, ուրոնց Աղամայ կեանքը կը պատկերացնեն, և անոնց վերջնական վիճակին իսկ պիտի արժանանայ:

Այս ամէնը կը նշանակէ այլարանուն, թէ հոգին ապացիսարութեան միջունով՝ անջատուելով հետզհետէ նիւթական կեանքն, կը նորոգէ յինքեան սկզբնական անմեռութեան ժիհնալու,

Այս զրյացը կը պարունակէ դիցաբառ-նական և փոյքրութեան բազմաթիւ տար-բեր, որնցմէտ ամենաշահեկանն ինծի կը թուի հետևեալը, այսինքն անցըլը այն գե-տէն՝ որ Զոսիմոսի ճամբան կ'արգիլէք։ Այս մասին մէջ կը յիշատակուի ծառե-րուն խոնարհելը, մանաւանդ մեծ ծառ մը կը ծոփ և իր մէկ ճիշդին վրայ առնելով Զոսիմոսը, և խոնարհելով կը զնէ զինքը միւս ափունքին վրայ։ Հայկական Խրմ-առարկեան մէջ օգտագործ ծառերուն առա-

1. Անձնականի փելառագոյի և մասացոյ, Յազգագործութեան մարդոյ, Վենեսահկ. Ա. Ղազ. մանաւանդ թ. 15, 16:

15-16. *3. A tetraploid* 42-82 44-45 35-6

նամահիլը՝ անցըի կամուրջ մը կազմելու համար, այնքան յայտնի չէ: Վերջը սակայն պատմողը կ'ըսէ, «Եւ (եւ թովսի, մոս) կացի անդ մինչեւ լցաւ ամ մի և եւսա ժամանակ ծով և ծառն կալ համրուրել զիմբեանս»: Դարձեալ նոյն խմբագրութեան մէջ յլլթէնս զումարուած ծողովին մէջ կը նախազուշակուի Զոսիմոսի այն ուղեգիծ՝ զոր պիտի կատարէր, և ապա կ'ըսուի. Դու հոն պիտի բնակիս, այսինքն մերձ այն ծառին որ գետին ըռվն է, մինչև որ ծառերը իրարու համրոյր տան»:

Ջրոյցին պարունակած այս հնաւանդ տարրը եթէ կովկասի մէջ ծնունդ չէ առած կամ Պարսկաստանի, ինչպէս կարծես կը հաւաստեն անոնը այն ընտանեաց ուսկից զրոյցը սերիլ կու տայ Զոսիմոսի (Արշակունեաց տունէն) և տեղն ալ՝ ուր կ'երթայ ինք ապաշխալելու (Ալկիթիա), սա սակայն իրը ամենաստոյդ կարելի է ընդունիլ որ զրոյցին պատմողը կամ մեկնիչը ծառերուն իրարու մերձնեալն և զիրար համրուրելը նոյնացուցած է իր երկրին հեթանոսական հին աւանդութեան մը հետո իրաւամբ ժողովրական աւանդութեան համեմատ, օր. համար Համրածման տօնին՝ Հայաստանի ինչ ինչ զաւառաց մէջ, մնացած են հեթանոս ժամանակներէն հին սովորութիւններ. և բնութեան այդ ընդհանուր քարթումին՝ ժողովրական երկակայութիւնը ոգեստիլ կու տայ երկնցի, աստղերուն, և մանաւանդ ժառերուն և ծաղկանց, նոյնպէս անոնց զիրար ողջունել և խօսակցիլ՝ յայսներու համար իրենց և իրենց մօս բիոզ աղրիւներուն բուժելու կարողութեան մասին ունեցած գաղտնիքները¹:

1. Հու յէշել հարէ կ Պօլսի Տեսէւան այն կտորը, որ ծառերը կը ծոն և կը խնարէն այն մարդոց համար՝ որ քաղաք պիտի մանեն, և ապա նորէն կը կանգնի. (James M. Rh. Texts and Studies, etc. A. Poetry Anekdota, Visio Pauli, t2 24, Cambridge 1893):

2. Առաքեան, Դիցարանութեան միեղերականութիւն, Հ. Ա. 1920 էլ 148. Abeghian, Der armenische Volksglaube, Leipzig 1899, էլ 130.

3. Արդիս. Հրատ. էլ 24, առարկութիւն 9.

Նման մոգական վայրկենի մը մէջ է որ Զոսիմոս միայնակեացն ալ կ'անցնի երանելեաց աշխարհու:

Ի վերջոյ եկեղեցապատկան խորհրդածովթիւն մը. Զոսիմոս ճգնաւրը գետին քով պիտի հասնի, անցնելու համար երանելեաց աշխարհու՝ Մաղկազարդի օրը (Խմբ. Ե, ծեռ. թ), այսինքն այն օրը՝ յորում հայ եկեղեցին կը յիշառակի հաւատացելոց խորհրդաւոր միութիւնն ի դրախտին. ծանօթութիւններ՝ որոնց իրենց արժեցն ունին այլարանական մեկնութեան մէջ:

Ա. Խոհուլը

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ

1.7.

ՄԻ ԳՐԵՔ

Ա.ՐԱ.Ա.ԲՈ.Մ, Ա.ՐԱ.ՈՏ

ԱՅԼ, ԳՐԵՑՔ

Ա.ՐԻՒՆԱ.ԲՈ.Մ, Ա.ՐԻՒՆԱ.ՈՏ

Օտար ապրանք մը, ներածուած մեր երկին, մեր լեզուին մէջ Աստի կ'անցնի արեւելահայ սահմաններու մէջ, մերին ներուն մէջ՝ ոչ: Զէց տեսներ, շնորհը չկայ վրան. Կարծես տասը ազրուկներ իրար եկած՝ ծծեր են, բամեր են բարին արինց: Ես ինչ ըսմ մեր նորասէններուն, որոնց նոր բան մը տեսնելուն պէտ՝ կը նետուին վրան...

Արնարամ՝ կոպիտ և սիսալ կազմուած բառ մըն է, եւ կ'ենթաղը արուն արմատ մը. ատանկ բառ չունի հայ լեզուն: Ինչպէս զարուն, որ կ'ըլլայ զարենան, զարհանային, եւն: Հայերէն լեզուին մէջ իսը երբեց չի կորսուիր. եթէ բառին մէջ է հա-թի կը փոխուի, արն, սեան. եթէ վերջն է՝ ու-թ. պատիւ, պատույ, թիւ, թույ, սեռականը, եւ թէ սեռականէն. զնեմ հոս իրը

Բարդութիւնները կը կազմուին թէ ուղղականէն, եւ թէ սեռականէն. զնեմ հոս իրը